

Դ Ի Տ Ա Կ



Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Ի Ե Ն Դ Ի Ո Յ

Ը Ն Կ Ե Բ Ո Բ Թ Ե Ա Ն Ա Բ Ը Ա Բ Ո Ի Ն Ե Ա Յ

1813.

4. 5. Մ Ա Տ Ի Ս.

Ի Ն Կ Ի Լ Դ Ե Ռ Ռ Ա.

Ընդար. 20 Արիւի.

Ս ասլին տեղակուց Չիազու նաւին որ բռնողնցաւ ամերիկացիներէն : կը գրէ քօսթիթուցիան ամերիկացուց նաւին աս հետեւեալ թուովը Ինկիլդէասա :

Գեհատմերի 31 փն 1812 :

Ո՛վ տէր կիսնայրնեմ քեզի շատ ջաւով սրտին թի : Չիազա բախած սեծ պէլիմնաւ ւլ պատերազմ ընկէն ետե սահաթով Ամերիկացիներուն քօսթիթուցիան ըսված նաւին հետ բռնողնցաւ ու պրողնցաւ : Լամպէտի նաւապետը խիտ ծանր գիրտ արողնցաւ պատերազմին են սաստիկ տաներ :

Համաստարսի մէկ Ռուսիո՛ւ որ գրեծ է Ե՛ր Պրիււ քեւծ խաչի :

Յունվարի 4 փն 1813 :

Խիտ կըցաւիտ երբոր կրտեմամ որ Աճե.

րիգայիք խիտ կերպով կըլարին լնկիլդէ գերիներուն հետ : Քո ղե բռնած նաւեր ի՞նչ մէջ եղած նաւապետիցը «Ֆիլիշաւ» ները ըստը մերկացուցին ու երկաթը դարէ կին : Լամպէտի նաւապետը մեռաւ այսօր : (Գաղթի • Քրտնի)

Լ Ի Զ Ա Ս Տ Ա Ն.

Վարսաթիս 28 Մարտի :

Ս ասիոնները դեռ ըն պաշարած ինչպէս պետք է ան բերդերը, սրանց մէջ կրտի ընէ ֆրանսիացիները : Այնտի զիւ ազատ պաշարված է բերդերը, որ մէջի պահապանները հիւ մէկ ներլուծեմը ըն լաշեր կոր : Պաշարու զորքը Մասլին բերդին, է մէկ քանի զուանդեր 1500 կի՛ 2000 ի ամի : աս քունդին մէկ խուսթը է ձիաւոր թաթարներ, մէկ խուսթը ջմբկնայրի հուսար բախած ձիաւորներ, ու երկու քունդնայր խաղախներու : Ասոնք բաժնորված են Վիէ րո.

րօքին, Ճարբօրքձինն ու Մօլիտօրին ճամբաներուն մէջ . ասոնք ունին հետերնին 8 Թօփ . Սիերօք 6, Ճարբօրքձինն ու Մօլիտօր երկուք . ասոնց վրայ հրամայող զօրացեալին անուշը է Քօլլօվիթաք . աս զօրացեալը Բահլէն մեծ Ճէնէնալին հրամանին տակնէ, որնոր կը հրամայէ հիմայ Վարսալիային մէջը :

Մօտլինին մէջ եղած պահապան զօրքը ամսուս 18 ին բերդէն դուրս ելաւ ու ըրաւ կը տրիճուած իննմը Մոսկովիտերուն դէմ, բռնեց 26 զինուոր, մէկ օֆֆիշիալ, ու 4 կտորալ Թօփ :

Վարսալիային մէջը ուրիշ զօրք չիկայ բաց 'ի 150 հոգիէն, որոնք 5 օրը մէյուր կը փոխվին, ու կուգան անոնց տեղը Մօտլինին բերդը պաշարող զօրքերէն :

Մոսկովին զօրաց' Թիւր որոնք կը տրին Բալիպին մէջը, են 8 հազար հոգի հետեակ, ու 1200 ալ ձիաւոր 76 Թօփով : Միլլօրատօվիդաք Մոսկովի Ճէնէնալին գունդը որ կը իննայ Սէղիային առջևը՝ հազել կայ 8 հազարի չափ՝ հետեակով ձիաւորով :

(Օրագր . Կայտեր :

ՄԵԾ ՏՈՒԳԱՅՈՒԹԻՒՆ

Քաննք Փօսթի .

Յոսնոգօթի . 23 Ապրիլի :

Մասուս 20 ին Քօթայէն գրուած Թուրք Թերը կիմացընեն Թէ Մօսքաի Բրինչիբէին գունդը (որ է մէկ Ճէնէնալիը Փրանսիային) նորէն մինչև Վիեննա առաջ դնացերէ : Մոսկովին առաջ եկած զօրքերը մինչև աս քաղքիս շրջանակները ետ քաշեցան, մէկէն աս Ճէնէնալը երթալունպէս հնոտեղվանքը :

Ամէն Վրսիայէն եկած նամակները կը միաբանիկոր մեկըմէկու հետ, ու կը հաստատեն Թէ մինչև հիմայ Մարսոնիային մէջ եղած Մոսկովին զօրքը բոլորը ձիաւոր է :

25 ին :

Կարօլէօն կայրը ամսուս 24 ին երեկվան սահաթը 8 ին ելերէ Մակօնցայէն, ու հաւսերէ հոստեղը 11 էն քիչը առաջ . ճամբան

հիշ մէկ ուրիշ տեղիը շիկեցաւ բաց 'ի ձի փոխելու տեղէն :

Բրինչիբէն Նէօալթիլը (որ է մէկ մեծ Ճէնէնալիը Փրանսիային բանակին) հրամայեց որ անմէն աս քաղքին մէջ եղած Փրանսիային պաշտօնատեղիները երթան Հաւաու քաղաքը :

24 ին : Երեկվեմէ պերի չորս դին կը խօսվիկոր ը հանրապետ Թէ Փրանսիայինը մտերէն նորէն Վրսիա :

(Օրագր . Փարիզուս :)

ՄԵԾ ՏՈՒԳԱՅՈՒԹԻՒՆ

Պատէնի .

Ռաւրապր . 25 Ապրիլի :

Թիւր ան զօրքերուն որոնք կանցնիկոր Ռէնօ գետէն աս օրերս Բասսէլին կամուրէն, են անհամար բազմութիւն, ու կերթանիկոր դէպ 'ի Սաքսոնիայ :

Չիաւորները Պաուլին ու Մոսկովին ետ քաշուեցան Մարսոնիայի Տուգայուէն ուրտեղ երեցան քիւր ժամանակ . Գունդերը Ռաւուզային Տուգային ու Մօսքայի Բրինչիբէին կերթանիկոր դէպ 'ի հետիսային արևելեան դին :

Պատէն քաղաքը որ աշխարքիս մէջ անուանի քաղաքներէն մէկնէր իրեն մէջն բաղնիքներուն ու անուշութե և առողջութե հաւային, անցած տարի այրեցաւ բոլոր, բայց հիմայ նորէն շինվեցաւ քան զառջինը շատ գեղեցիկ Թէ ճարտարապետութե և Թէ գեղեցիկ ձգուած իրեն դիքքովը :

(Օրագր . Կայտեր :

Ֆ Ր Ա Ն Ս Ա

Փարիզ . 1 Մայիսի :

Քաղքին կառավարութե պետեր հրապարակեց խղովրդեան աս հէպետալ ծանուցումը :

Որովհետե քանիտը ժամանակ է որ ստէպ ստէպ ճամբու մէջ գըմնըված ոտքախի շուները խածնելով վնաս կընենիկոր մարդիկի ներուն, անոր համար կիմացընենք Թէ մէկը պատահական խածնըլի այնպիսի շունէ որ կը կասկածի Թէ կատարած է հիւսնու գու .

դուժք (1) 24 սահաթ չանցած հէմէն վա-
ղէ կի՛ բօխչիսը կի՛ վերաբուժիմը քով, որ
ասոնք մէկ կարմրցուցած երկաթովը կայ-
րեն ու կըփորեն միջ առն. խածած սեղին.
աս փորձը մինչև հիմայ հիշ մէկ հեղինա-
կուժէմը շարտուեցաւ, և աս կերպով կը
խաղտի խածնըօղը խենթէնալէն ու մեռ-
նէլէն: Այսպիսի խածնըօղները ուրիշ
դէպքերու ետեւէն շինան վասն զի օգուտը
չենէր, այլ ինչ սահաթ որ ըլլայ գիշեր եղե-
րէ ցորէկ եղբէրէ հէմէն վաղէն հիւանդա-
նոցը, հոնտեղը կըգրտունեն ամմէն պատշաճ
ու հարկաւոր հօշալու բաները:

(Մօխիտոս:)

2 ին:

Վայրուհին որ է հիմակվան կառավարը
Ֆրանսային Վաթլուհի կայսեր տեղը, առաւ
աս հետեւեալ խաղաղները Ֆրանսալի զօր-
քերու՛ն դիքբին ու վեճակին վրայ Ապրի-
լի 25 ին:

Թհօրին բերդը անձնատուր եղբէրէ Մոս-
կովներուն դաշնագրութիւն ընելով. աս
բերդին մէջ եղած զօրքերը որ էին 600
Ֆրանսալ, 2700 Պալիէնայի կըգառնան,
կոր Պալիէնա:

Հիւ մէկ պատրաստութիւնը շերտարկոր
Տանձքան սրերը պաշարելու համար. աս
բերդին մէջի պահապանները խիստ հան-
դիստ են:

Սթէթթին բերդին առջևը եղաւ մէկ
աստիկ պատերազմի. Թշնամին երբոր
ուզէց անցնիլ Սթէթթին ու Տամին մէջէն,
խրեցաւ ճախիններուն պալլէններուն մէջ
և այսպէս կորսուեցան 1500 Պուռչ մեռ-
նողներով վերաւորվածներով: Կըփառուէն
եկած Թուղթերը կըհաստատէին Թէ Աւ-
րիլի 12 ին շաբ հանգիստ էին աս բերդին
մէջ եղօղները:

Մբանուտ պաշարված է, ասոր մէջը մէկ
մաղաղանը պարուժի բըռնիկեցաւ ու եր-
կինք ելաւ. Թշնամին երբոր տեսաւ աս
եղանը կարծեց Թէ ալ կըրնայ յաղթել
ներսի եղօղներուն, անոր համար յարձակե-
ցաւ ասոնց վրայ, բայց ներսի եղօղները
վըռնանային զասոնք հազար հոգիի չափ

(1) Այսպիսի շունէ խածնըօղը 24
սահաթ կանցնի չանցնիլ կըլենթեմայ ու
քիչ ատենէն կըմեռնի:

ըստաննելով ու վերաւորելով ասոնցմէ:
Մոսկովներէն գերի չեբռնըկեցաւ աս ան-
գամ, վասն զի երկու պատերազմօղներուն
մէջ տեղը կար ճախիններ կօլտէ:

Մոսկովները նետեցին մէկ տեսակ կիւ-
լէմը Վուժէմօղեակին վրայ ու այրեցին
քաղքին մէկ կողմը. ասոնք յարձակեցան
Մակոնպուռակին վրայ, բայց իրենց ուզա-
ծը չկաշտուեցաւ ու կորսընցուցին 600 հոգի:

Կերենայ Թէ Մոսկովի բանակին գերբը
էր աս հետեւեալ կերպով: Մէկ գունդօղ
ինքնակամ զինուորներու որոնց վրայ կը
հրամայէր Տունայեակ Ճէնէնալը, (որ ա-
ռաւ էր զօրապետ Վէսթֆալիայի Թագա-
ւորին, ու անցաւ Մոսկովին կողմը) կը-
կենայ Ամպուռակ քաղաքը, ու կընէ աս-
պատակութի Վիէճիտի Էլբային ու Վէս-
տէլին մէջ: Մէկաստիան Ֆրանսալի Ճէ-
նէնալը գնաց ասոր դէմ՝ գուրս կըտրելու
համար զասիկայ Էլբայ դեռնէ:

Կերենայ Թէ մէկ Պուռչի Ճէնէնալը
Էքթը անուճով կըկենակոր իրեն դունդա-
վը Սաալէ գետին ալ դին, մէկ ուրիշը
նալ Պուռչը անուճով կըկենակոր իրեն
գունդօղը Վէրին Սաալէ գետին ալ դին:

Վիթթիճէրոս ու Վիթթէնսթէյն մոսկո-
վի Ճէնէնալները կըհրամայէն Լեթոսային:
Պարբայ Ճէնէնալը կըկենայ Վիթթօլայ
գետին քով, ու միշտ Տանձքային վրայնէ
աչըր: Սալէն Ճէնէնալը կըկենայ Վեմ-
ցէյի Գրաքովայի մէջ եղած գունդին դե-
մացը:

Աղեքանդը կայսրը՝ մոսկովի կայսերա-
կան պահապան գունդով, ու Բրինձիքէ
Քուժուսովը 20 հազար հոգիով կերենայ
Թէ կըկենանկոր Օտէն գետին վրայ:

Ամմէն Թշնամին գունդերը որոնք կը-
կենային Սաալէ գետին ձախ կողմը ետ
դարձան: 3 հազար ձիաւոր որ եկերէին
Նորահաւասէնին վրա ասիկց ալ կուզէին
երթալ. Հարթձին վրայ, ու մէկ ուրիշ
գունդմնալ որ եկերէր Հէլիճնսթա-
տին վրայ վախընելու համար Քաստէլին
մէջ եղօղները, ու ուրիշ գունդեր ալ,
յանկարճակի մէկէն ետ քաշուցան, ձգե-
լով հոնտեղվանքը բոլոր իրենց հիւանդնե-
րը ու վերաւորվածները: Չախ կողմը Սաա-
լէ գետին, Էպերասօրֆէն մինչև Սաալէ
գետին բերանը ամմենէն Թշնամի չիկայ
հիմայ:

(Մօխիտոս:)

Ռասս

Ռաշտանէն կը գըրվի ասորի շէն աս հետեւէ խապարները: Գործքերը՝ որ ըրին ան Ֆրանսըզին զօրքերը որ են Մօսքոյի Բրինչիքէին հրամանին տակը, կը հաստատեն թէ Սասլէ գետը անցերին նորէն Ֆրանսըզները, ու մտերեն Նաուսուգուսի, Մէրսէպուսուսի, Լիքսիա, ու ուրիշ քաղաքներ Սարսոնիայի մէջ: (Օրագր. Փարսի:)

Կայտերական օրագրութեան մէջ կը տեսնուի հետեւեալ խոսակցութիւնը:

Նիկարեւի է որ մէկը կարենայ երևակայել ան ետանդը՝ որնոր օրոյաւորեց զինուորական կարգադրութիւններուն մէջ Նաբոլէօն կայսեր ներկայութիւնը, և ան սիրաբէր և քաջակերութիւնը՝ որ ցրուեց իրեն զօրաց գունդերուն մէջը՝ երբոր հասանէ ինքը բանակը: Ամէն Մակօնցայէն եկած թուրքները միաբան կը հաստատեն թէ բոլոր զօրքերը վառված են օստիկ, ու կը սպասեն հէմէն մէկ պատերազմի նշանին: Մեր զինուորները կատարեն մասնաւորապէս Պուսլին գէմ իբրև մասնիչներու գէմ, ու կը խոստանան իրենք պիտոր զլքացունեն զանոնք իրենց ըրած անկարգ գործքերուն վրայ:

Պետք է խոսարվանիլ թէ ան տեսարանը որ կուտայ ներկայապէս Ֆրանսային անուրուր, պետք է որ սաստիկ զարմացնէ բոլոր Եւրոպան՝ որնոր կը սպասէր տեսնելու ան դիպուածքները՝ որ աս միջոցներուն մէջ կը խոստանար ամէն մեր գործքերուն պարագայները:

Քիչ ամիս է որ Լօնարային օրագրութիւնները կը հրատարակէր թէ բոլորովին ջնջվեցաւ Ֆրանսըզին զօրքերը, բանակը, զօրութիւնը՝ երբոր մեր զօրութիւն մէկտեղ կը միանար իրեն: Թող տեսնայ թէ ինչպէս շուտովը ելան երևցան օրթան քան զառ ընդ աւելի կը տրիճ պատերազմօղ զօրք, որոնք իրենց պատրաստութիւններովը կըս պառնան թշնամիին կորուստ, ու ազատութի հաւատարիմ օգնականներուն, և ամօթանոց՝ որոնք վախկոտութեմը անհաւատարիմ գըտնըլեցան իրենց դաշնակցներուն խոսքերուն մէջը:

Կարծեսնակոր առիւծը, ու իրեն արթնութիւնը պիտոր սարսափեցնէ ամէնէն:

Ֆրանսան՝ (որնոր չկըրնար ամենեւին ցըցնել իրեն պատմութիւններուն մէջը մէկ ատենմը՝ որ երևելի անուն ունեցած ըլլայ աշխարհիս մէջ հիմակվանդս,) երևցուց վստահութիւն իրեն թագաւորին վր՝ երբոր թշնամի ոչինչ, առանց փութքի, ու վտանգի մէջ եղած յաղթութեմը կարծեց թէ լըմնցուց Ֆրանսըզին բանը: Հայրենասիրութե հոգին, ու հաւատարմութիւն որ առ թագաւորը՝ սիրա արվին տերութե ամէն սահմաններուն, որուն երջանիկ գործքերուն վախճանը կը տեսնանք իր օր մայ աչքովսիս:

(Օրագր. Փարսի:)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ:

Սը կարգացվի աւտղութե համար գըրված ատեսանին զպէթաներուն մէջը երկու զարմանալի դիպուածք: Առաջինը եր մէկ խաթունմը՝ որուն երկիր գընացերէր ուրիշ տեղ, ու երկու տարիէն պերի լսերի թէ մեռեր է իր երկիրը: Աս մարդը երբոր գարձաւ իրեն տեղը առանց կրնալ նր դիտնալուն յանկարծակի՝ աս կընկանը լեզուն կապվեցաւ սաստիկ իրեն ուրախութե, ցորեկը բանը չէր կըրնար խօսիլ, բայց դիչէրը քուսին մէջը այնպէս համար ձակ կը խօսէր որ հիշ մէկը չէր կըրնար իմանալ թէ ասոր լեզուն ցորեկը կապված է:

Երկրորդը եր մէկ ՏՏ տարվան մարդը՝ աստիկա ճակատին վրայ սաստիկ ցաւովը քաշելէն ետե՝ անդամարցոյ՝ փօթիթ՝ եղաւ: Աս դիպուածքէն ետե փոխվեցաւ իրեն բնութիւնալ, առաջ եր անուշ բնութե ու համբերող, հիմայ եղաւ սաստիկ բարկացող, ու իրեն բարկութե ատենը ուրիշ ալ մնաս կըրնայ հասցընել՝ աս մարդը առաջ ունէր շատ քիչ յիշողութե, բայց աս դիպուածքէն ետե այնչափ շատացաւ իրեն յիշողութիւնը, որ կը իշխեցունէր շատ տարվան հին ու անցած դնացած բաները, բայց մոռցերէր շատ խօսակցութե բառեր: Աս պատմօղը կըսէ թէ շատ ջանք ըրին աս մարդուն ըսել տալու իրեն մոռցած բառերը բայց անկարելի եղաւ:

(Գապիլի Գրանս:)

Աս գործքը՝ որ է պատմութի հիմակվան ատեսնիս, տասնըհինկ օրը մէյմը կը տարպիւն ԻՎԵՆԵՏԻԿ ԻՎԱՆՍ ՍՐԱՌՅՆ ՂԱԶԱՐՈՒ: